

ԾԱՆՈԹԱՎԱՆՔ ՊԱՏՈՒԿԱՍՆԵՐՈՒ ԲՆՈՅԹԻՆ



ԿԿՈՒ Մանկապատանեկան թերթիկ

ՄԱՐՏ ■ Բ. - 2024

թիւ - 10 -



Թիւր պատրաստեց՝
Մարմին Աշում-Շահնևան
Նկարագրողնեց՝
ՌԱՖԻՔ ՔԵԾԻՉԵԱՆ

Բոլորս ծանօթ ենք
պատուաստներուն: Բժիշկը արդէն
մեզ պատուաստած է: Սակայն ինչի՞
կը ծառայէ պատուաստը եւ ի՞նչ ձեւով
կը գործէ: Մեր մարմինը ի՞նչու երբեմն
օգնութեան պէտք կ'ունենայ եւ
ինչպէ՞ս դէմ կը դնէ հիւան-
դութիւններուն:

Երբեմն մանրէներ կը մտնեն մեր
մարմնին մէջ, կը յարձակին անոր
վրայ եւ զայն կը հիւանդացնեն: Երբ
մարմինը նման յարձակումի
կ'ենթարկուի, ան «անթիպատի»-ներ
կ'արտադրէ. այս նիւթերը
կը պայքարին մանրէներուն դէմ եւ
զանոնք կը փնացնեն:

Մարմինը կ'արտադրէ նաեւ ճերմակ
գնդիկներ: Անոնք յիշողութեան
բժիշներ են, որոնք պիտի յիշեն իրենց
բոլոր տեսածները: Այս ձեւով, երբ
անոնք դարձեալ կը տեսնեն նոյն
մանրէները, կը ճանչնան զանոնք, եւ
շուտով անոնց վրայ կը յարձակին:



Այդ բժիշները մեր ամբողջ կեանքի
ընթացքին կը շրջին մարմնին մէջ:

Սակայն, կան նաեւ շատ
վտանգաւոր մանրէներ: Երբ անոնք
թափանցեն մարմնին մէջ եւ
մարմինը զանոնք չճանչնայ, շատ
ծանր հետեւանքներ կրնայ ունենալ:

Դետեւաբար, պէտք է օգնել
մարմնին՝ այդպիսի
յարձակումներուն դէմ
նախապատրաստուելու համար: Այս
պարագային է, որ կը ծառայէ
պատուաստը:

Երբ մենք կը պատուաստուինք,
մեր մարմինը կը ծանօթանայ նոր
մանրէներուն: Սակայն անոնք
չափազանց տկարացած վիճակով
կ'ըլլան եւ չեն հիւանդացներ մեզի:
Սակայն, մարմինը կը ճանչնայ
զանոնք եւ կը շինէ յիշողութեան
բժիշները:




Այս փոխադրամիջոցները ի՞նչ պաշտօնեաներու պէտք ունին:
Միացո՞ւր:



Գունաւոր՝ հետեւեալ պատկերը
նախասիրած գոյներովդ:



Մեր ատամիկները առողջ պահելու համար, պէտք է որոշ ուտելիքներ ուտենք եւ խուսափինք միւսներն։
Ուրեմն նկարներուն համաձայն իրաքանչիւրը դի՛ք իր յարմար սիւնակին մէջ։



2

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

- 1-Ի՞նչն է այն, որ գործածելէ առաջ անպայման պէտք է կոտրել։
- 2-Ծակտիկներով հարուստ է, բայց առատ ջուր կրնայ պահել իր մէջ։
- 3-Երբ երիտասարդ եմ՝ երկար եմ։ Երբ ծեր եմ՝ կարճ։
- 4-Միշտ դիմացդ է, բայց երբեք չես տեսներ զինք։
- 5-Ի՞նչն է որ կրնաս կոտրել, նոյնիսկ առանց դպչելու անոր։
- 6-Ի՞նչն է որ միայն կը բարձրանայ եւ բնաւ ցած չ'իշնէր։
- 7-Ի՞նչն է այն, որ կրնաս ձախ ձեռքով բռնել եւ ոչ թէ աշ։

Նիւսրմո ՁԴ-7
ԱմպմոՏ-9
ՆրաստոսոՎ-5
ՆոմեմիԴ-4
ԽՍՌ-3
ԵղուհՈ-2
Եկիում-1
Մզղղոռոտուն

ԱՐԾԱԿ ԵՒ ԴՐԱՍՏԱՄԱՍ

Հայոց Արշակ թագաւորը Անյուշ բերդին մէջ բանտարկելէ Ետք, պարսիկներու Շապուհ արքան մէծ պատերազմ մղեց քուշաններուն դէմ, որոնք վայրենի ու բարբարոս ցեղ մըն էին: Քուշանները շատ լաւ կը կրուեին ու կը շարդէին Շապուհի զինուորները: Բուռն կրիի պահուն Շապուհ թշնամիներով կը շրջապատուի եւ մահը անխուսափելի կ'ըլլայ: Ան ի զուր իր շուրջ կը փնտուէ իր կտրիճ զօրավարներն ու հաւատարիմ թիկնապահները, որոնք կա'մ սպանուեր էին, կա'մ հազիր իրենք զիրենք կը պաշտպանէին: Այդ պահուն յանկարծ կը յայտնուի հայ զօրավար մը՝ Դրաստամատը, որ կը ծառայէր պարսկական բանակին մէջ: Ան առիթի պէս մոնչելով կը նետուի թշնամիներուն վրայ, կը սպանէ անոնց մէծ մասը, իսկ միւսներն ալ կը փախցնէ՝ փրկելով Շապուհի կեանքը:

Երբ պատերազմը կ'աւարտի, Շապուհ կը յիշէ Դրաստամատը, կը կանչէ զայն եւ կ'ըսէ անոր.

- Միրելի՝ Դրաստամատ, Ես երախտապարտ եմ քեզի, որովհետեւ ինձի համար վտանգեցիր կեանք եւ մահէն ազատեցիր զիս: Ուստի կ'ուզեմ վարձատրել քեզ. ինչ որ կը փափաքիս խնդրէ՝ ինձմէ: Ես պատրաստ եմ նոյնիսկ թագաւորութեանս կեսը տալու քեզի:

- Ո'վ արքայ, - կը պատասխանէ հայ զօրավարը, - Ես պարտականութիւնս կատարեցի եւ ոչ մէկ վարձք կ'ուզեմ քեզմէ: Միայն արտօնէ՛, որ երթամ Անյուշ բերդ եւ տեսնեմ հարազատ տէրս՝ Արշակ թագաւորը: Միայն մէկ օրուան համար արձակեմ անոր շղթաները, լուամ ու օժեմ անոր գլուխը եւ ուրախացնեմ զայն:

- Շատ դժուար բան խնդրեցիր, Դրաստամա՛տ, - պատասխանեց Շապուհ՝ թաւ յօնքերը պօստելով եւ դէմքը խոժոռելով, - որովհետեւ մինչեւ հիմա ոչ որ համարձակած է նման խնդրանք մը ներկայացնել ինձի: Կրնայիր քու օգտիդ համար գիւղեր, քաղաքներ, ազարակներ կամ նոյնիսկ գանձեր խնդրել ինձմէ: Բայց քանի որ կ'ուզես թագաւորդ տեսնել, թող բացառութիւն մը ըլլայ, գնա՛ ու տե՛ս զայն:

Եւ ան Դրաստամատին կու տայ արտօնագիր մը, որ կնքուած էր թագաւորական մատանիով եւ թիկնապահներ, որպէսզի ընկերանան անոր:

Երկար եւ դժուար ճամբորդութենէ մը Ետք Դրաստամատ կը հասնի Անյուշ բերդ: Երբ



Երկարեայ բանալին կը ճռչէ ժանգոտած կղպանքին մէջ ու բանտին դուռը կը բացուի, Արշակ յոգնած աչքերով կը նայի այն գեղեցիկ ու առողջ երիտասարդին, որ խոնարհութեամբ ու յուզումով կը ծնրադրէ իր առջեւ եւ շղթայակապ ձեռքերը կը համբուր:

- Դրաստամա՛տ, - կը թռչի յանկարծ Արշակի շուրթերէն:

- Այո՛, տէ՛ր իմ, Ե՛ս եմ, - հազիր կը շշնջայ Դրաստամատ արցունքները զսպելով:

Եւ ան կ'արձակէ Արշակի շղթաները, կը լուայ զայն, արքայական պատմուճան կը հազցնէ անոր եւ քաղցրաբոյր իւղով կ'օծէ գլուխը: Անոր առջեւ կը դնէ համադամ խորտիկներ, պտուղներ ու զինի եւ անձամբ կը սպասարկէ արքային՝ լեցնելով անոր բաժակը: Ապա կը նուազէ ու կ'երգէ հայրենի քաղցր երգեր, որոնց այնքան կարօտը ուներ Արշակ, Եւ կը փորձէ միխթարել եւ ուրախացնել զայն:

Անոր կ'ուտեն, կը խմեն եւ երկարօրէն կը զրուցեն անցեալէն:

Սակայն Արշակ կամաց-կամաց կը յուզուի մտաբերելով իր ազատութեան օրերը, հայրենիքը, գեղաչեայ կինը՝ Փառանձեմը, սիրասուն զաւակը՝ Պապը: Կը յիշէ իր մղած պատերազմները եւ յաղթանակները: Մեկ առ մէկ աչքին առջեւ կու զան Հայաստանի զօրավարները, որոնցմէ կը սարսափեն թշնամիները: Եւ արցունքի կաթիլներ կը հոսին անոր գեղեցիկ ու հպարտ աչքերէն:

- Ուրեմն այսպէ՞ս ահիտի ըլլայի, - կը մոլտայ ան ակռաներուն մէշէն եւ այդ բոլորէն Ետք չ'ուզէր այլեւս ապրիլ:

Ուստի, Դրաստամատի զբաղած մէկ պահուն Արշակ կը վերցնէ սեղանին վրայ դրուած դանակը եւ զայն սրտին կը խրէ: Դրաստամատ կը սարսռայ տեսնելով եղելութիւնը ու պահ մը չի հաւատար աչքերուն: Յուժկու բազուկներով կը ցնցէ Արշակի ուսերը փորձելով շունչ տալ անոր, սակայն՝ անօգուտ:

Դրաստամատ դառնօրէն կ'ողբայ արքային մահը, որուն ուրախացնել ուզած էր: Կը զղայ իր անուշադրութեան համար եւ Արշակի կուրծքներ հանելով տաք դանակը ի՞նք եւս անձնասպան կ'ըլլայ ու անոր անշունչ դիակին վրայ կ'իյնայ:

ԱՆԴԱՎԱԾԱԼԻ, ԲԱՅՑ՝ ԻՐԱՒ...



- * Լուսնթագ մոլորակին մեջ աւելի քան հազար երկրագունդ կրնայ բաւել:
- * ՄԵԿ միլիառ տարի առաջ օրը միայն 18 ժամերէ կը բաղկանար:
- * Թագուհի մեղուն գարնան կրնայ օրական 2000 հաւկիթ ածել:
- * Կնոջ մը սիրտը սովորաբար աւելի արագ կը բաբախէ, քան` այր մարդունը:
- * Ալասքայի մեջ գոյութիւն ունին 30 մեթր բարձրութիւն ունեցող աւազի բլուրներ:
- * Անկարելի է, որ կեսօրին լման ծիածան մը տեսնենք երկնքին մեջ:
- * Չորս հազար տարեկան թօք corn-ը (կորեկ) գտնուած է Նիւ Մեքսիկոյի (Միացեալ Նահանգներ) քարայրի մը մեջ: